

ԱՅԺՄԷԱԿԱՆՔ

ՏԱՆՓԷԻ 587 ԱՄԵՈՒՆԸ

Խտալիոյ երկնքին տակ, Ադրիականի փոռնքի մը վրայ՝ մէկ քանի օր առաջ գրականութիւնը փառաւոր հանդէս մը սարքեց, ի սլափու Մայր Հայրենիքի զաւկի մը, որուն քաղաքական կեանքէն աւելի — որ վարձատրուած էր արտորով մը՝ — մատենագրականն է որ զինքը անմահ դուռ, և իրաւամբ դուրս վտարեց առաջին բառն այն խօսքին՝ զոր մեծ բանաստեղծը արդար փառասիրութեամբ մ'ըսած էր . «Թերես անով միայն Տանթէի անունն իրեն հետ չմեռնի» : Անոր գրականութենէն զաղափար մ'ունենալէն վերջ՝ ո՛վ որ ալ կարգայ այդ ինքնակենսագրական տողերը՝ բնագէ էր մղուած՝ երկրայականը հաստատականի պիտի փոխէ. վասն զի եթէ Հոմերոսը հին Յունաց միշտ մեծղի զաղափար տուած է, այսպէս Խտալացոց այս Հոմերոսը՝ նոյն փառքի ցուպը ձեռքին մէջ՝ պիտի շրջի իր երկրին ծիծաղկոտ վերնականամարին տակ :

Այսպէս ուրեմն Տանթէի մահէն մինչև այսօր 587 տարի անցեր է, և Ռաւեննա քաղաքը որ անոր արտորավայրն եղած էր՝ կը փառաւորութիւն այժմ անոր ոսկերտութեամբ. ու թէ որ բաղդը չունեցաւ գէթ անոր որբանն ըլլալու, կամ անոր առաջին անգամ ինքը շունչ տալու, սակայն այսօրուան օրս ինքը եղած է անոր մահու պատանքն ու դամբարանը. և ասով էական պարտք մ'ունեցաւ քերթողահօր մահուան ներկայ տարեգարծը ծանուցանել և կատարել, թէ և շատ քաղաքներէ ինքնակոչ կը վագէ բարձր և գեունուն դասակարգը :

Հանդէսը Սեպտ. 13ին տեղի կ'ունենայ՝ ի ներկայութեան Հոսովայ, Ֆիրէնցէի և Ռաւեննայի քաղաքապետներուն և բազմաթիւ մեծամեծներու և օտարականաց, Բուն ոգևորութիւնը կը սկսի առա-

ջին հանդիսականներու ժամանումին : Սակայն հանդէսին մէջ ամէնէն աւելի ուշադրութիւն գրաւողն է կանթեղ մը, որ կը նուիրուի իտալ — Տանթէեան ընկերութեանէն, անոր իւրը պիտի հայթայթէ միշտ Ֆիրէնցէ՝ Տանթէի Հայրենիքը. իսկ արուակը — որուն վրայ գրուած է *Oleum lucet, fovet ignem* (Իւրը լոյս կու տայ և կրակը կը տածէ) — կը նուիրուի թերիեսութի, կորիցիայի և թերէնթոյի կողմանէ, անոր պատուանդանը՝ Փոլայի կողմանէ : Իբր նուիրական յիշատակ Տանթէի փառաց յաւերժութեան՝ փարոսի մը պէս միշտ անշէջ պիտի մնայ անոր վրայ : Կուրման և արծարծման հանդէսը կը սկսի կէս օրուընէ վերջ ժամը 3 ին : Ընծաներուն հետ կը բերուի մանրանկարուած ամենա նուրբ մագաղաթ մը, վրան՝ անունները ընծաներուն և ընծայատուններուն, զոր կարգաւէ վերջը կը փակեն վայելչագեղ արկղիկի մը մէջ :

Կուրման հանդէսը «Սիկիլիէի» թատրոնին մէջ կը կատարուի, ուր կը փայլին ամբողջ Ռաւեննացի և Ֆիրենցէցի մտաւորականութիւնը, և ուրիշ պատուաւոր անձանց խումբեր, թատերական բեմին վրայ՝ դրօշներու, կանաչագեղ բոյսերու և հարիւրաւոր եւեջտրական լոյսերու միջեւ կը տեսնուի Տանթէին կատարմանը, կարծես իր նկարած արքայութեան մէջն է : Գերեզմանական լոռութենէ մը վերջ առաջին անգամ կը բեմախօսէ Բրօֆ. Ռիկի, ապա Ադդիլիոյ Ութիս և այլք : Իսկ Խիստորոյ տէլ Լունկոյ՝ հետեւալը կը խօսի .

«Իտալ-Տանթէեան ընկերութիւնը՝ պաշտօն մը կը կատարէ այսօր, յորում զամբաններու և մեծ յիշատակներու կրօնքը կը միանայ վե՛ծ խորհրդանիշով մը հայրենեաց կրօնքին հետ : Այս շինման վրայ՝ զոր փորձք Տանթէի՝ արտոր, և զոր ձեր սիրտը, ո՛վ Ռաւեննացիներ՝ փոքեց սեղանի՝ իտալ ազգիմ, մենք կը վառեմք — կամ աւելի լաւ — մե՛նք կը կենդանացնենք բոց մը, որ կը վառէր անագե տեսնուելու, և որ պիտի վառի յալիտեան» :

Հետաքրքրական ու շատ զգայուն է նաև Գորբատոյ Ռիչչիի ճառին այն պատմական կտորը, որ «Արքայութիւն» քեր-

Թուածին հետ յարարերութիւն ունի: Թէ-
պէտ չէ բանախօսուած այս շահեկան հա-
որ՝ տկարութեան պատճառաւ, բայց հա-
սարակութիւնը չզրկելու համար տպագրու-
թեան տրուած է: Ահա այսպէս կը սկսի:

«Եր մեռնի Սեպտ. 13իմ զիշիրը՝ 1921իմ, ցա-
ւաճկիցր վայրկեամ մը ցաւերմիմ զսպելով ետևէ
կ'ըլլամ հօրը Թուրքերը կարգազրկու և քի-
թուածմ օրինակիրու՝ երբ մոր անակնկալ վիշտ
մը զիրենք կը զգտնէ: . . . «Արքայութիւն» քի-
թուածին վերջիմ 13 երգերը կը պակսիմ»:

«Ո՛վ կարող է պատմել անոնց տագնապն ու
խուզարկութիւնները ձեռագիրներու դէպմ մէջ,
տարակոյսներու և կասկածներու իրար զիրար
հրմշտութե, և ցաւը՝ որ անկատար պիտի մնար
հրաշալի գործը, Գուցէ այս տանջանքը գերա-
զանցեց հօրը մահուան առթև թասիծը: Այս
աստիճանի է տագնապը, որ համզգիտ չի՝ թողուր
Ծարարոմ (իր որդիմ), այնպէս որ թիթև և յու-
րումնայից քուսնիմ մէջ իսկ տագնապը կը շա-
րունակուի»:

«Եւ անկ կը տեսնէ երագին մէջ իր հօր ըս-
տուեցը, որ զիմը իր մահէմ վերջ անոնց թողած
տունը կը տանի. կը ցուցնէ անոր այն ամբ մտ-
ղոր, ուր իր գրութիւնները կը դնէր. կը ցուցնէ
փսիաթով գոցուած պատուհան մը, ու կ'ըսէ «Հաս
է քու փնտառն»:

Ծարարոյ յուզմունքն ցնցուած՝ ընդոստ կը
ցատկէ անկողնէն: Պատուհանէն կը մայի. դեռ
փոյթը է. մտիկ կ'ընէ. ոչ մէկ մշան կհանքի, Ի՞նչ
վրիժ. ինչո՞ր և ի՞նչպէս տպանել լուսնայուն, Ի՞նչ-
պէս համբերել այնքան մտատանջութեանց: Այս-
պէս, զոգնահար՝ կ'իլլէ, կը հագուի ու ամայի և
աղջամղջիմ մամբաներէն կը վազէ մոյթ տունը,
ուր բնակեցաւ ու մեռաւ քանտատիղոր. խեղճուկ
պատու մը կը բանայ, Եր մտնէ, Ծարարոյ օրագ
մ'առած կը վազէ երագին մէջ տեսած փոքր

պատուհանիմ քով. կը վերցնէ փսիաթը, և կը
տեսնէ քանի մը գրուածքներ՝ պատիմ խոնձուու-
թիւնէմ արդէմ իսկ քորքատած: Դողզողակով կը
վերցնէ գամուկը, վար կը դնէ և անոնց կը մայի
. . . . «Արքայութիւն» քիթուածին վերջիմ երգերն
եմ»:

Կը հասնի խորհրդաւոր վայրկեանը,
յորում բազմաթիւ հանդիսականաց արտե-
րը՝ նուիրական զգայուն խոռվքով մը՝ կը
սպասեն կանթեղին առաջին արծարծու-
մին, որ յաւերժակայ լուսաւորութեան
սկիզբը պիտի ըլլար. և ահա կը բացուի
դուրը՝ ծանրութեամբ. պաշտօնական մար-
միններէ ընտրուած 7-8 անձինք ներս կը
մտնեն, իսկոյն Աղղիլիոյ Օրթիս կանթե-
ղին մէջ կը պարպէ իւրը. Տէլ Լուսկոն
վառ լուցափայտ մը կը ներկայացնէ Ֆի-
րէնցէի Բաղարքայետին, որ ինքն ալ զայն
կը հազորդէ պատրոյգին: Կանթեղը իւ-
կոյն կ'արծարծի. ալ իրեն համար վերջ
պէտք չէ ըլլայ. ան սկսած է իր միակ
նուիրական պաշտօնը: Այսպէս այս գեղե-
ցիկ հանդէսը՝ խորհրդաւոր կերպով կ'ա-
ւարտի:

Փոքրիկ բոցը միշտ վառ մնալով վեհ
Քերթողին շիրմին վրայ՝ կենդանի պիտի
պահէ նուիրատուաց արտերուն հետ՝ նակ
զայն յարգողներուն սրտերը:

Հ. Ղ. ՏԱՅԱԿ

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ի Թ Ի Ի Ն

Հ Ա Ց Կ Ա Կ Ա Ն Զ Ե Մ Ա Ր Ա Ն

Սահակեամ Հ. Կ. Տ. — Հայերը բիզանդա- կան գրականութեան մէջ. իրաւահակ Հայագիր. —	433
Կոզմաս Հնճոցի	433
Պրոմֆ. Լեմմա. — Նիթթը Հայաստանի հնա- գոյն պատմութեան. Թրքմ. Հ. Յ. Աստուրեան	440
Տաղաւարեամ Ն. — Որտեղիմ պատմութեան Հայքի Ի սկզբանէ մինչ ցԱրշակունի Հարատւութիւնն.	444
Տ. — Կորույր Բուզանդաքի և «Իսահական»ի ստուգաբանութիւնը	450
* * * — Կոր նկատողութիւններ Փաստոս Բու- զանդի մասին	451

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

Վերգրիկոսի շնչականգն. — Պրիմոսոսի մա- հը. — Կիւն և Էնէաս որսի կ'էլէն. — Սկիլլա և Քարիբդ. — Էսան. Թրքմ. Հ. Ա. Ղազրիկեան	453
Ղեդարարի. — Առ Սիւրեա. Թարգմ. Հ. Ա. Ղազրիկեան	455
Թէրզեան թ. — Ի մահ	455
Տատուրեամ Ա. Ս. — Ազատութեան երգը	457

Կաննիկոյ Տ. — Համբուն մէջ զտնուած վարդի մը. Թարգմ. Հ. Ա. Ք.	457
Բժիկեամ Հ. Ղ. — Մեր արդի գրականութիւնը. 458	458

Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն Ք

Անդրիկեամ Հ. Ն. — Լեւոն Ի Լուսինեան	461
Տիրուցուամ Հ. Ն. — Ընդարձակ զար. Առող- ջապահութիւն Գոհու. Փոշայեան — Խանի	463
Չրարեամ Հ. Ք. — Յովսէփոսի հայ. Հին Թարգ- մանութիւն մը	466
Բժիկեամ Հ. Ղ. — Դասագիրք պատմ.	470

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

Տալիամ Հ. Ղ. — Հիւզման.	471
---------------------------------	-----

Վ Ի Պ Ա Կ Ա Ն Ք

Միխայիլովա Է. Գ. — Չարեաց արմատը. Թարգմ. Ա. Բեկ — Յովսէփեան	474
--	-----

Ա Յ Ժ Մ Է Ա Կ Ա Ն Ք

Տալիամ Հ. Ղ. — Տանթէի ԵՄԴ ամհակը	479
— Արդի Հեղինակներուն շահերը	450